

դամ” ի, չ եւ ծ, ց բաց բազմայններ, որնց վայ վարը պիտի խօսինք)։ Եւ կամ պէտք է զնդունիլ որ ծ, յ նախապէս ձմ, ցյ եղած ըլլան։ Եւ որով- հետեւ այս բազմայնին փակուսն նախորդ ճայ- նին ազգեցութեամբ եղած ի վես իրեւն անոն- չոր բան մը չէր ըլլար՝ եթէ այս փոխացումը նախ բազմայնին տեսութեան առաջին կիսուն հան- դիպան ըլլան։ Ձմ, ցյշ համամատար դիրքան ձի, ցին կը համառւէր։ Քնականարար որեւէ գժուա- րութիւն մը յարուցանեն ևն կիսուր բաշքաձախ- պէս այս փոխառեալ օտար բառերն, որոնք իրենց ընթիւ չեղաւին մէջ զուա միջակ աւճին, իսկ հայե- րէնիւ մէջ՝ սառ իմ ասեսութեամբ, միջակ մէտեա- սեսենալու են։ Եթէ հայերէնիւ մէջ զուա միջակ չէր գտնելու, այս ատեն պարապակէն անկարեի եր օտար այն բառերը ճշգրտին ներկայացրենէլ։ Աւտի ուսուի նաև մեխուներու են բնադիք, նպ. մակոտ, ինչ-ունետ, նպ. մանդամ եւ բնաւու աւեստ։ Ճա- շարագան։

ժամանակ մը ես ինձիք գէմ նոր գժուարութիւն մը յարուցած էի, ընդունելիվ թէ բառապնդի միջակ-թաւերուն զարգացում հնդեւը. զուտ նուրբերուն զարգացումն հետ զրգնիթ այ ըլլայ. (բայց հմտ. ֆ. 3): Այս ատեն հնդեւը. ցի՞ց, ցի՞ց, ցի՞ց, մէկ էւ ատեն համապատասխան հայո՞ւ՞ի, ի՞ւ՞ի, ի՞ւ՞ի. ճայներուն միջին էրը բառ ամիսի միջին անդաման բաց բաց բաղադրյան մը դուռը ունի. Քառակ էւ օրինակի համար՝ հայո՞ւ՞ի. գուշակ էւ դրա շրջանուն էր անդամ ըլլայութ էր - յէ եւ յը- (որդիւն, յուն. ծրիչէ) - ըշ-է: Բնախասորէն ամիսի կարեկի էր: Թէկսուն եւ հայերն լեզուն-ը անփոխու պահած է (նորուն, որուն) ըստ բաւ- թէ պահ աւ ան ի՞ւ ԱԼ. 1930, էջ 222* ըօրկանի էւ համամիս եմ բագրուապեսեանի եթէ ասուն հնդեւը. «Հարցանել» բնասուով արձանու կիմա- սոյթ) [Ըե Փաթել Վիշի ԲԲ. ԽХVIII, 282 (որուն- նակ էնդէ. արշանուն, վախոսուն) և ԲԲ. ԽХIX, 52 (որուն յուն. պահածուն) տուած միկու- թիւնները շիմ ընդունիթ], բայց պայս հանդերձ - ըշ-շ շատ իդրաս կինար - յէ- եղած ըլլայ. պապէն սահման լենիքներին բարձո, շատ ժամած է բարչօտ, թէկսուն-ը անփոխու ի՞նայ (piersi: «ինդքս»), եւ այս թէ - ըշ- հայերների մէջ կը փոխացիք - յէ-ի, աներկրայ կը տեսնուի պարսկերնեւ փոխառեալ քայլ մը ասեաբուն մէջ. դրիքի՞ւ, հնդեւը, որդիւն- էնդիւ, տես Հիւ բշնուն ի՞ւ Persische Studien, բ. 222 ի. Հայ. Քթր. Ա, 140, 245, 425, Հեղի- նակիս դրածը՝ KZ. XXXVIII, 194). հմտն պյու մասին ի 16: Սամայն այս թէ Հնդեւը. միակ- թաւերուն եւ հայ. միջնարևան միջնարևան թիւներն անդաման բաց բացադրյան մը շնչունեն է. Ծնառաւոր- բայց ոչ ստիպուական եւթապրութիւն մը է: Մասնաւոր թէ պյուպիտ կարծիք մը թէեւս պյու- ւայլ տեսահետանուն նյու իսկ անհաւական է: Եւ եթէ պյու անհանցի է պյու կը արծիքն, պյու ատեն ընդունեն է որ պյու գուշակարար ըն- դուռուած բաց բաղաձայններն ոչ թէ պարզ մի- ջնահետք փոխեցած զարգացումն, պյու միակ- թաւերը (մասնաք պարզ ճայնապիտ, պյու միջ- պիտ միեւն անհանցիքիցիք) աւելի, բնախասուած ճայ-

Ներու հետ նմանափոխութեամբ։) Աւան զի արդի հայերէն լեզուի զարգացումը շի մեխուիր, եթէ միջակթաւ եր չընդունինք։

§ 7. Այս տեսութեան գէմ առարկութիւն
մը չէ որ Հայերեն միմակի բրեց՝ զուսնորդի մը
հետ երկրորդապէս հանդիպելու ժամանակ չ' ունեցիւ
թաւեր իշլլան, այլ ուղար նուրբքը. պարտէ՛
յըտեւ և յիտեւ (ին հօն մասամբ անփոխի մա-
լուն պատճառն է յիւր ոյնանիշ բարյարդութիւն
հապալիքը). Հմտոն, յրառուս, յրավածեն եւն,
տունչիւ սեռ. Անդա ձեւերեւն պէտք է հետեւց-
են, որ միջակ մը նաև նուրբ-թաւի մառշեւր զուս-
նորդ կը լսայ. աւելի զարմանար է ծանրն Հայ-
ափանը. Բայց բաւեւ կը անօնուի թէ նուն առ-
անփոխին նմանամայնութիւն մը կրնայ տեղի առ-
նելալ, որ կրնար արտառավոր երեւալ, վասն զի հօն
առաջին երկու բարյամաններու մէջ՝ որ երկրորդա-
պէս իշլլան իր հանդիպին, և մը կ'առտաքրեսու.
Պէտք է նորունենի, որ Հնացին ժամանակից պէտք է ցին
տեղ հօն մայոն գոտար մը կար. (Հմտոն. Հեղինա-
կի դրածը՝ ԵՀ. XXXIX, 237). Բառալոցին ան-
դամանամայ ին, բայց եւն կ'երաւայ թէ հօն
միցն անդ ունի նուն, ուր առտապարհանաւն փառակցու-
թիւն մը կար. Ասամի՞ օրինակի աղադաւ, սերեաւ է
հայ. դոռա, սեռ. դողոյ, ծագած ըստ հնդեւր.
*bhidus-lo-t ձեւեն որ կայ անդ նյանիս լո-
ւն ին բառերուն հետ, նիշէն հօն Հնդկ.
*phalas-ու պատուզ, ունի րիմանի (կը ամթի, կը
հերձու) բային հօն: Բայց թէ առաջին երկու
բարյամաններ մէջ եղած ձայնաբառ, որ կորուա-
է, և եր (եւ ոչ Թերեւու), ի հարեւէ ապահով չէ:

§ 8. Հեղինակ. զուս նուրբքուն Հայերենի
մէջ ունեցած զորդացածք միմարքան երս համար
անհրաժեշտ կարեւու և Հնդեւր բարյամաններու
ինքնին վայ խօսի: Տ. 9—21 պիտի խօսի այս
խօսերուն վայու զոր կը կազմին փակ բարյամանն-
երու քակ բարյամաններու, անդականներու, և եւ շ-
տակարուն հետ, (այս խօսերուն մէջ հնդեւր. Նուր-
ուու համար եւ պահանձնանաւ են, ենդ պահանձնանաւ են,

(*Constitutio*) *conservare omnino*

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՊՈՒԹԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Ճիշտ 10 տարի յառաջ՝ այս էջերու մէջ
անդէս Ամսօրեայ 1894 թիւ 4, 6 և 7)՝
որ նկարագրեցինք Թուսաստանի՝ լատկապէս

լովեսախ կամթողիկեայ Հայերու եկեղեցական-
գարշական վիճակը՝ սկսելով պատմական ժամա-
նակներէ եւ Հասցընելով մինչեւ 1894: Մեր
այս դրուածքը կը փակէինք՝ մանրամանօրէն
յառաջ բերելով 1893 Մայիսի 14-ի ռուսական
օրէնքը: Այս յուսայինք այս ժամանակ թէ զոնէ
այս վերջնունը ըստով գործադրութեան կը դրուէր
եւ ռուսակամատակ կամթողիկեայ Հայոց հոգեւոր
գործերը կարգի կը մանեին: Խայց մեր յասերը
գժամանաբար պիտի չարգաբարային: 1893ի
օրէնքը գեն մինչեւ այս դրուադրութիւնը չե-
սկած, որու գլխաւոր պատման այս է որ անոր
տրամադրութեանց նկամամմի կամխապէս Հռու-
մայ Աթոռոյն հաւանութիւնը չէր առնուած հե-
տեւարար Վատիկան կը Հակառակէր մի քանի
կետերուն գէմ: Ժողովուրդն աննդ հաստ կը
դիմը թէ տեղական եւ թէ կնքդրսական
ուսու կառավարութեան, կը դիմէր պատշաճաւոր
եկեղեցական իշխանութեան, որպէս զի վերջ
արուի այս անկարգ վիճակին: — Երջապէս
երկար եւ գանդաղ բանակցութիւններէ եաբը՝
Հոռոմայ Աթոռոն եւ ռուս կառավարութիւնն ան-
ցեալ ատրի (1903) Համաձայնութիւն կայացու-
ցին, որու Տիման վրայ 1893ի օրէնքն եւս մա-
սմէր փոխիրութեան կ'ենթարկուէր: Յամնայն
շէպա Հոռոմայ մըշամութեան շնորհի ապա-
գայ Հայ-կաթողիկեայ վարչութիւնն աւելի ընդ-
արձակ իրավունք եւ իշխանութիւն ձեռք կը
բերէր քան թէ 1893ի օրէնքն որոշած էր: —
Անմշապէս ուսացան ներքին գործոց միջամտրը այս
նոր կարգ-արդութիւնը եւս անոյց Սարաթօնի (Տի-
րասպողեան թէեմ, որուն իրաւուսութեան տակ է
կովկասը) թէեմակն լատին եպիսկոպութիւն 1903
Ապրիլի 20 թուով: Ինդիր կարեւորութեան
պատմառով՝ Տարկասոր կը Համարինք թարգմա-
նօրէն յառաջ բերել այսաւել՝ Կայացած համա-
ձայնութեան գլխաւոր Տիմաններն, ինչպէս նշյն
նամակի մէջ յիշուած է: Կամակի բոլոնդակու-
թիւնը հետեւեան է:

"Ներքին Գործոց Մինիստրի տեղակադրի Հիմնա վրայ թագաւոր Կայսրը՝ այս (1903) Ապրիլ ամսի 14-ին բարեհանձնաց Հրամայել, որ ընդունուել եւ ի հաստատ ածխուի Կովկասի Կաթողիկեայ Հայութու Անկամանմբ Հունու Աթոռոյն Հետեւ եաւ առաջնորդ թիւնեան.

1. Կովկասի Հայ կաթողիկեայ ծուխըը
կառավարելը ժամանակառողկա պիտի յանձնուի
Հայածէս մի եկեղեցականի, զդ պիտի նշանակէ
Ա. Հայրը՝ կանխասէս ուս կառավար թե են
Հաւան թիւն առնելոց Նշանակի անձ մասն:

2. Այս եկեղեցական անձը պիտի կրէ որ-
իշխանութիւն (Խայրագայն վարդապետ) կամ
“Հայոց Առաքելական Կառավարիչը” կոչումն եւ
պիտի օգտուի ամենայն իրաւունքներով, ի բաց
առ եալ այնպիսիներէ, որոնք բացառապես եպիս-
կոպոսական աստիճաններն կը պատկանին:

3. Կոլլազան կամուլիկեայ Հայրենի հո-
գեւորականներ ձեռնադրելու իրաւունքը պիտի
վերաբերի Տիրոսպովեան եպիսկոպոսն (Սարա-
թով), Բայց այս Տոգեւորականները պիտի
գտնուին Հայ կառավարչի իրաւունքութեան մեջ,
ի բաց առ եալ այն դէպքերէն, երբ Հարկաւոր
լինի աւելի բարձր Տօրեւոր կարդ տալին, որ Ցի-
րասպովեան եպիսկոպոսի իրաւունքն է, Միայն
թէ ամեն անգամ, իրավանչիւր դէպքի մասին
եպիսկոպոսը պիտի բանակցի Հայ Կառավարչի
չետ:

4. Հայկաթողիկեաց կառավարիքը պիտի ուշենաց իր Խորհուրդն կամ Կանոնադրէան (Consistoire), ճիշտ այնպէս ինչպէս ունին Ուսուասաւանի բոլոր այլ եղիսաբառները:

5. ଅ. ମୁହିମାନଙ୍କ କାମିତେଜୀର୍ବାଜୁ ଜୟକ୍ରିତିରେ
ପ୍ରକାଶ କରିବାକାଳିନୀ ହିତକୁ ପରିବର୍ତ୍ତନ କରିବାକାଳିନୀ
ଏବଂ ଯଦି କାମିତେଜୀର୍ବାଜୁ କାମିତେଜୀର୍ବାଜୁ କାମିତେଜୀର୍ବାଜୁ
ଏବଂ ଯଦି କାମିତେଜୀର୍ବାଜୁ କାମିତେଜୀର୍ବାଜୁ କାମିତେଜୀର୍ବାଜୁ

Այս այս հրառութեն, որոց վըայ պրտր
Հաստատուի այժմ Կաթողիկեայ Հայոց Նոր Եկե-
ղեցական Վարչութիւնը:

Այս նոր կարգադրութեան մէջ ալ մի կտ կայ, որ առանձնապէս ուշադրութեան արժանի է. այս է որ կը կրկնուի դարձեալ թէ այս ծրագիրն եւ յատկապէս «Հայ հարավունչն», նշանակումը ժամանակաւոր է միայն, որովհետեւ թէ զառնայ Աթոռն եւ թէ ուռաւական կառավարութիւնը կընդունէն, որ ասանեակ հազարաւոր կաթողիկեայ Հոյքը օտարածէն եւ օտարալիքու մի եախնկողոսի Հովուոթեան տակ պահելը մեծ անյարմարութիւններ ունի. ուստի ի նկատի ունին մտս ապագայն մէջ յատուկ հայացքի եախիսուոս նշանակել եւ հայ կաթողիկեայ անկախ թեմ հաստատել: Այս պարագան յայսնի կ'երեւայ նաև այն ընդարձակ իշխանութենէն, որ կը շնորհուի «Հայոց Առաքելական կառավարչըն»: ուղղակի Հ. Զօրէն. այս իշխանութիւնը կը բովանդակէ դրիթէ այն ամէն հովառնունեն՝ որ յատուկ են թիմսներն ենու:

կոպսին, կը պակսին միայն այնպիսիները, որոնք վերաբառուած են եպիսկոպոսական աստիճաններն, ինչպէս են եկեղեցական կարգ տալը, քահանյա ձեռնարկը եւ այլն: — Աւելըրդ է ասելն, որ այն ժամանակ միայն ամէն ինչ կարգի կը մնանէ, երբ կաթողիկեայ Հայերն ունենան անկախ թեմը եւ յատուկ Հայազգի եպիսկոպոս:

1903 Ապրիլ 14ի կայսերական կարգադրութեան մէջ 2 կարեւոր բաց կայ: Սուաշնը՝ չէ յիշուած թէ ուր պիտի հաստատուի Հայ վարչութեան կենդրուսատեղին: — Մեր ունեցած տեղեկութեանց համաձայն այժմ որոշուած է Տէրէ: որ իրրեւ կովկասի մայրաքաղաք՝ ունի մեծ յարմարութիւններ, թէ եւ կան ուրիշ աւելի փոքր քաղաքներ, որոնք աւելի հօն հայ կաթողիկեայ հասարակութիւն կը բովանդակեն քան Տիղլը: — Եւկրորդ՝ չէ որոշուած Տիղլի Աերափոխման եկեղեցւոյ խնդիրն, որոն նկատմամբ առանձին յօթուած կար 1903 Մայիսի օրենքին մէջ: Այս ինդիրն, որ ինքն ըստ ինքնան անշան կ'երեւայ, իրօք շատ լուրջ է եւ մեծ վկաների պատճառ: — Արժէ որ գէթ համառու կիրպով պատմենք այս եկեղեցւոյ մասին եղած խնդիրը: — Տիղլին՝ յանուն Ս. Աստուածնի Աերափոխման եկեղեցին հիմնուած է 1805ին, նորամուտ՝ ոռոսական կառավարութեան շնորհած 6000 բուրլի գրամական նպաստով: Մինչեւ 1845 նա կը կառավարուէր Հռոմայ Հաւատաց Տարածման ժողովն ուղարկուած լատին լրօնաւորներէ (Աեղարաւորներու կարգէն), իսկ այն թուականէն վերը մի առ ժամանակ ոռոսական կառավարութեան եպիսկոպուութիւնը եւ միայն վերը նացաւ լատինածն վրացին քահանաների կառավարութեան տակ: — Միայն թէ հայ Եւկր մշտ մեծ տեղ է գրաւեր այտնել: Հայ քահանան միշտ պաշտօնավարեր է հնոն, որովհետեւ ծուխերու մեծ մասը Հայեր կը կազմէին: Բռուսական պաշտօնական աղքարներէն յայտնի է, որ 1836ին Աերափոխման եկեղեցւոյ ծխականները՝ 680 հոգի էին, որոնց միայն 57ը լատինածն էին. մացածները բոլըրն ալ հայածէն: Երբ այնու չետեւ ժողովրդեան թիւն աւելցաւ եւ եկեղեցին սկսաւ փոքր գալ, 1850ին հիմնարկութեան կաթողիկեայ երկրորդ մի կաթողիկեայ եկեղեցի, յանուն Ս. Պետրոս Պողոսի, յատկապէս լատինածներու պիտոյից համար: Հետեւաբար Արափոխման եկեղեցին պիտի մարդ գինաւորապէս հայ ծէսի համար, ի նկատի ունենալով, որ

ժողովրդի ստուար մեծամանութիւնը հայածէն կաթողիկեաներ էին:

Այս ամէնն այնքան պարզ էր եւ որոշ, որ երբ 1886ին կառավարութեան կողմէն ինքնիր յարջուցաւ վերոյիշեալ 2 եկեղեցիներէն մէկը կամ միւսը յատկապէս յանձնել ապագայ հայ կաթողիկեայ եկեղեցական Վարչութեան հսկողութեանը՝ Կովկասի լատինածէն եկեղեցականութեան առաջնորդը, գէր. Օրովչիկի այս առթիւ ուսուական կառավարութեան ուղղած իր պաշտօնական գրութեան մէջ, կատարելապէս արդարացի եւ հիմնա, որ կը գտնէր, որ հայկաթողիկեայ Վարչութեան յանձնուի յատկապէս կ'երափոխման եկեղեցին: Օրովչիկի մի պայման միայն կ'աւելը լուսէր իր կողմէն, այն է, որ այնտեղ գտնուէր միշտ իրրեւ օգնական ժողովրդապէս լատինածէն մի քահանայ, լատինեներու հոգեւոր պիտոյիր հոգալու համար, որ օրինաւոր պահանջում էր: — Խնդիրը հիմնուին քննիլով ուսուական կառավարութիւնը որոշեց եւ ըստ այսմ 1893ի օրենքով ալ սահմանեցաւ, որ Աերափոխման եկեղեցին գտնայ հայ կաթողիկեայց մայր եկեղեցի: Այս որոշման գէմ սաստօրքէն զննուեցան նախին հայ՝ այժմ լատինածէն գարձած եւ ինք զինք “վրացի”, համարող ծխական ժողովուրդուն եւ յենուելով լատին թեմական եպիսկոպոսի պաշտօնաւոթեան վրայ՝ գործը հասցուցին մինչեւ Հռոմ, որ կ'երեւայ թէ ինդիրը գեռ լուծած չէ: այս պատճառով ալ 1893ի ամբողջ օրենքի գործադրումը գէտ գտուեցաւ մինչեւ հիմայ: — Արգէս զի իրնց իրաւունքներն, բոլորովին հաստատուն վիճակի մէջ դնեն բոլորով՝ վրացին կաթողիկեաները՝ գլաւուրապէս իրենց սակաւաթիւ քահանաներէն առաջնորդուած (որոնց մեծ մասը՝ չ առօս ասենք, ձեռնարկուած է ըստ հայ ծէսի եւ ապա փոխուած է լատինականի) մեծ շանքեր գործածելով տարիներու ընթացքն մէջ եկեղեցւոյ վրացէն հեռացուցին այն բոլոր յիշաստաներն, որոնք հեռաւրապէս կամ մերձաւորապէս կը իշեցընէին հայ ծէսի կրտութիւնը եւ վերջապէս անցեալ տարի (1903) բոլորովին նորոգելով, առաջին անգամ լինելով վրացերէն լեզուով արձանագրութիւններ նկարնել տուին եկեղեցւոյ ներքին մասերուն մէջ, որով իրը թէ վերջականաւագէս կմքեցին զայն “վրացի-կաթողիկե եկեղեցի”: — Ահա այս ինդիրն է, որ գեռ կը մայ անլցած: — Յամենայ գէպս յոյս կայ, որ գործը կարգագրուի այն ձեռով, որ երկու ծէսերն ալ իրաւունք ու-

¹ Ուստաներ գէտ նոր երն մացաւցեր Արաստանը (1801) Ռուսաստանի:

Նենան նոյն եկեղեցւ մէջ հաւասար կերպով պաշտօն կատարել, մինչեւ որ երրորդ կաթողիկեայ եկեղեցի կանգնուի եւ այս կնճիռն ալ միանգամ ընդ միշտ գտարի:

Տվիկիս մէջ հայ կաթողիկեայ թեմական
իշխանութեան, գորոցի եւ ի համարութիւն հիմ-
նութիւն վացի լատինածեսները շատ անհաջո-
ացքով կը դիտեն, վասն զի այսպիսի մի իշխա-
նութեան հաստատումը մեծ ոյժ պիտի կազմէ-
հայ եւսի համար եւ հետեւաբրա զզ ալի հա-
րուսած պիտի լինի տեղայի կաթողիկեաներու մէջ
լատինականութեան առած ման: Դրժման առած
առարար 1903 Ապրիլ 14ի կարգադրութիւն
այ իր գործադրութեան առաջին բայցին մէջ
այս այլապահութեան մասնութեաց իր ուս կառավա-
րութիւնը՝ «Հայոց Առաջապահը», պաշտօնի
համար մի յարմար անձ էր առաջարկած,
բայց Վատիկան՝ իր նկատումներն ուներ այն
անձի գէմ եւ մերժեց հաստատել զնիքը: Հարկ
եղաւ, որ ուս կառավարութիւնը մի երկրորդ
անձ առաջարկէ: Այս բանակցութիւնները
տեսեցին 1/2 տարի: Հիմայ արդէն երկու կող-
մէն սկզբունքով համաձայնութիւն գյուղաց է
ըստարքութիւն կամաձայնութիւն գյուղաց է
մասն եւ յօյս մեծ ունինք, որ այս կերպով
ամեն իրացնուած վերջապէս կը մաքրուի եւ
1905ին կ'ունենանք ծրագրած հայ կաթողի-
կեա վարչութիւնն իր գորոցով, ի մեծ ուրա-
խութիւն բավանդակ հայ ժողովրդեան:

Այս առթիւ հարկ կը համարինք մի քանի
վիճակագրական տեղեկութիւններ հաղորդել
եւ ուսւահպատակ կամողիկեայ Հայոց վրայ:

Տիրապղկան թեմի եպիսկոպոսի հրատա-
բակած պաշտօնական թուերու համաձայն այս
թեմի կաթողիկեայ հայերն ունեին՝

Այս թուերը միայն Անդրկովկասի ժողովագետներն էին:

Անտոնեան Միաբանութեան գիւանին մէջ կը պահուի մի վիճակաբրական ցուցակ, որ թէեւ թուական չի կրեր, բայց անենեւ կ'երեւայ, որ կազմուած է 1840ական թուականին, ոչ ուշ քան 1845: Այս ցուցակի համաձայն բանական սահմանայ խոնավութեառ ընդհանուր թիւն էր 3070 տուն 39 քահանաներով:

Գալուր այժմոն վիճակին, Ցիրասպովեան
թեմ 1903 ամբ տարեցցցի բովանդակած
պաշտօնական թռւերէն կ'երեւայ, ո՞ր բռն
Անդրկովկար Հայ-Հունգիւթյուն Անը. Կազմուած է
4 վիճակներէ, որոնք են 1. Ախալցիայի՛ 16
հեկտ. 2. Ախալցիալքի՛ 12 եկեղ. 3. Լոռուայ՝
5 եկեղ. 4. Ալեքսանդրոպոլի՛ 13 եկեղ. Ընդ
ամէն 46 եկեղեցի՛ որոնց ծխականներու ընդ-
հանուր թիւն է 33.216 հոգի: Բայց լասին
եպիսկոպոսի տարեցցցի մէջ չեն մաներ պյու-
հայ կաթողիկեաներն, որոնք կը բնակին յիշեալ
վիճակներէն դուրս, Կովկասի այլ քաղաքներու
մէջ (ի մէջ այլոց նաև Տփղիս) եւ յատուկ
հայ կաթողիկեայ եկեղեցի գտնուածելու պատ-
ճառով՝ կը յամախին տեղըն լատինական
եկեղեցիները: Այս կարգի կաթողիկեայ Հայոց
Համար՝ լատինակս եկեղեցներուն մէջ հաս-
տառածած է հայագիր գնահակն-ժողովրդա-
պետի պաշտօններ (ինչպիս Տփղիս 2 եկեղե-
ցներուն մէջ): Ուրցիշեա 4 վիճակներէ
դուրս, Տփղիս եւ Կովկասի այլ քաղաքներուն մէջ
դուռը կաթողիկայ Հայոց թիւն առ նուազն
կը նաև Հայութեա 2000 հոգի: Ասոցցէ զատ
կան Խրիստ Կաթողիկեայ Հայերն, որոնք յա-
տուկ վիճակ ունին, նոյն Տիրասպոլին թիւմն
մէջ, այն է Աֆքիրուսէ վիճակն, որը ունինք
3 եկեղեցի 2057 հոգիներէ բաղկացած ժո-
ղովրդով:

Ա երդողեալ Հաշիներէն գուրս կը մայ
գեռ մի ամբողջ թեմ, Սրտունիւ, որուն են-
թարիուած եւ Արդամուցի, Կարսի եւ Բաժումի
վիճակները: Արդունի թեմն անկաս է Տիրաս-
պոլի եպիփողունէ՞ն լրելայի կը շարունակէ
մալ գեռ եւս ն: Ողոյի պատրիարքական ամոռի
իրաւուսութեան տակ եւ միայն յայմ երր
1903 Յարի 14ի Կայսերական կարգադրու-
թեամբ Հռոմայ Աթոռոյն հետ Համաձյուռ-
թիւն է դցացած՝ Արդունի թեմն ալ կը մի-
այ Անդրդոփասի թեմին եւ կը մտնէ Հայոց
Առաքելական Կառավարչի, Վարչութեան տակ:
Արդ ըստ վերջին Տէրիս անհեղիութեանց՝ Ար-
դունի թեմի մէջ կայ 15 եկեղեցի, 19 քա-
հանայ եւ 12,000 ծխական:

գումարելով զիրեւկ թուերը՝ ընդհաւուր թուաստակի մեջ կ'ունենանք՝ կըսր հաշուով 50.000 կամ. Հայ, 64 եկեղեցիով եւ 73 քահանաներով, որոնց մեջ նաև քահի մի ամենացածրաւը է: Այս գումարնեւն գուբ ենք հանած այն ժողովուրդն, որ մեր զիրեւկ ամաստած է արձանագրաւելով լատինածես, եւ կը մնակի

Տիգիսի եւ Քութայիսի Նաշանդեռու մէջ, Այս
նոր լատինած էններու թիւր կը հասնի մօտաւո՞ւ-
րապէս 10.000ի, Բայց պէտք է Խոստովանիլ,
որ եմէ շատառ Կաթողիկեաց Հայոց ազգային
Նեկրոգանակ վարութիւնը Հաստատուի եւ ասկի
եռանդով եւ միեւնոյն ժամանակ խոչեմու-
թանք գործել, ոչ թէ միայն ծխափոխու-
թեան շարժումը անկասկած կը զգաբիր, այլ
յոյ կայ թէ լատինած էններու ալ գոնէ մի
մասն վերադառնայ Նախկին ազգային ծէսն:

Sibuk, 8/21 1904:

Կ. ՏԻԳՐԱՆ



ԴՐԱՄԱԳԻՑԱԿԱՆ

ԱՐԵԱԿՈՒՆԻՄԻ ԴՐԱՄԱՆԵՐ

7-5--2--{--8}--2--

(Աբշարի Ժ. 2.) ՏՐԵ-Պ Գ., 36 Յ. Ք.: Դրամ
անծանօթ է կամ անգիւս:

(ԱՐՀԵՒԹԸ, 3.) ԿՈՆՎԵՆՑԻԱ, 37 (Շ) Յ. Ք. ԴՐԱՄ
չէ գտնուած:

Արագած Գ Հայոց աշբաղ չի կրօն ասպիլ իւր
Հակառակը թիվ Անդ Հայոց աշահ նստուք է: Եւ կրօն իւր
գոտեւել հայ սպասում մէ մաս և իւ սպասանք համբար-
ցուց, եթէ ազնէն: Տիերք կայր որ գերմանիսի խառա-
խերու չսկիւր, պատրագդ կամ բար, որով Անձ ասի-
պես կարու: Սարք պատասխան է: Ես հայ ալ Կրոտառա-
սարքել եր որ գերմանիսի զինոն ի Պամփուլ պայտ Ան-
դիլից պահապան թագավոր ներքու է: Պահ փափէ պայտ Ան-
դիլից պահապան եաւ 19 Ե. Բ. Ք. գերմանիսի Հայոց աւ Հա-
ճութեամբ քաշ հանած էր Պատասխան զինոնիս որդին
Զինոն, որոն անուն Հայոց փափէր եւ կոչեցին Արագա-
ծա (18 Ե. Բ. Ք.): Հայոց այս պատրագը մասնաւու եղաւ Ար-
աւանած Գ իւր Արցուն որդին Հայոց աշահ բորբացնել
կրօն, և նաև Գամբուր հուշու համական ապացու կա-
յրէալ (ՃԱԲ): Ասոր գեմ Ժքրացաց ձեռարկութիւնն էր
կրիւն: Նախ Արց Փարանն արցին համարել որ իւր
եղացաւ Միջրազա Հայոց թեթաք թիմանու ըստ եւ զոր
Ֆագաւոր ու Հայոց հասանաց, եւ իրա Արց կրօն սորց
որոցն այսաւան Արցուն Արագածանին որ որին հայա-
պէի ծառանու պահուուեցա, և Արց ասին Արագածան
(ՅՅ Ե. Բ. Ք.): Արագածան ասոր իւր Արցուն որդին Հայոց
թեթաք պահուց եւ բանակա ի Հայոց հարցու: Հայոց
ման Սարմատաց կամ Ալանաց հնահաւար խօսքով ողցէց
Հայոց այսաւան, և արթուրանի հանահաւ մը չէին իւր
Պոլոսու Վիատառուաց: Պարմանն, և Պարտեւ փափէր
ստիպուուեցան: Արագածան (ՅՅ Ե. Բ. Ք.): Կրիւն փորձեց իւր ձեռ-
անունի ի Հայոց այս կրիւն Վեր տեր մասցին: Այս ժամա-
նակ արցին Ժքրացան անոր համաշխարհուցաց եր այս խո-
ճախիւն ու յաւագունի պատրագաց կամ Պատեւաց
ապացաւ տեղուն մասն չետ և յանձնաւ: Այս վեր Ար-
տողուութիւն Արցուն կու ասկիւն: Արագածան թագ Հոգին էր
Անձանէն, և հաշարայ թարառուաց: Հայանաւ որ որդին

(Աբըն Ժ.) Աւրեռ Ա., 42—45 թ. ք.
22 կար, սրով սրման շատ չուղարկածնեն, երեքը
գտան եւ 11 պղնձն: Տօրեցի արքական աշխարհունէ
(Թիւ 1): Վարպետն Արքային պատկերը, ճակատը
վեր լիշտած զնդանեւ Նշանակիլ, մօրոք կարմ
եւ սրածայր. մազը երկար եւ քանդառահեր, դուռիվ
ապարօք եւ հօգժքը թշնամանակ, որուն վրայ
ապար կը Ա. Ետքանակուր Վարպետն Արքայուն
տարացով բարձր Թիկանադահի վրայ, առաջ կի-
ցած Բախոս պատմանամաս և վերնազեւսով, որ
իրեն արմանակ Հ ընծայէ, ճախ ճեղք ամանթէ Են
իշեր բնած: Արձանագիր (թաւլեաս) ամանթէ (ան)
(Ար)օս(ου) սւերցետն ծնառու (տէյֆանոս)
(Քւլէ) լարցօ: (*Արքայի արքայի Առշակոյ Բա-
րեբորի Բարպար Նշանակոր Ներկանարի*) Տա-
թէթիւն է Gamma = 353 Անեւէկ, ամփա Պանենա
կիրան 13.05 գր.: Միւս չորեքրամաններն ալ
թ. 2—4 նոյն թուականա են, ամբան Արվիսու,
Գորգենու և Հաւելուք. (Քիան 9.01, եւ 13.23, եւ
12.90). — թ. 5° 5' ΔNT = 354, ամբա Ազիրին ան-
կան, կիրան 11.14 — թ. 6° ENT = 355, ամբան Գորգ-
եացած, կիրան 13.28. — թ. 7 նոյն տարին,
ամբան Դեկտոս, կիրան 12.59. — թ. 8° SNT =
356, ամբան գուրս մնացած կիրան 16.71: Կորիկչ-
նունէ կը ստորագրէ ուրիշ չափեցրաման մա-
տչ 351 Անեւէկ թուականա: Բայց, կը յաւ եւս Հեղի-
նակ, միայն Թիւս անեւէկ Ծ քանա, առով ըլլա-
լու է 354, ինչպէս արքէն Գորգեններ Նշանակած էր (Եղ.
48): — Գորգեններու (թ. 9—11) առանձինական նշանա-